

Օ Այուսա երեսն Դեմետրէի .

Որ դեռ քրտունքն ի վայր կու հոսի ,

Սիրտըն քաշած ու դեռ կենդանի :

Օ պարսն Պաօշըն զարդ հեծելի ,

Որ զերկաթի դուռն առներ փոշի .

Աջու բազուկ էր նա Ախօնի ,

Հիմքն հաստատ Հայոց հաւատի :

Եւ զեւր որդիքըն զարմանալի :

Օ Այլդէմզլ ասակ զիսրիւնն առիւծի .

Օ այն զօրավարն ի պատերազմի ,

Օ Ամիր Հասնայ բազուկըն քաջի :

Օ Տարացիհ զսրմըն վեհազգի ,

Օ Եղայր մեծին որ Արմեատ կոչի ,

Որ պատուեցան ի դուռն արքունի ,

Այն որ անունն էր Վանկու զանի :

Օ Հասանն ասեմ զիսաւենեցի ,

Որ մականունն էր Զարսլ գոլի ,

Օ միւս Հասանն ըզորդին Դաւթի ,

Օ Հաւատարին և զերիիւղալի .

Հանց ուժընդակ էր նա յատենի :

Քան գիրիստափի նշան բեմի :

Աւանլ թէ զզն սաեմ ի բալի

Օ այն հին ու ընորդն ի գերեզմանի :

Վ այ զմնացողդքս սուտ կենդանի ,

Վագար⁽¹⁾ չեաք ծնեալ յաշխարհի :

Արդ գերեցաք , և եմք արժանի .

Վեր գերեգարձըն չեն ի միջի :

ԲԱՐՅՈՒԿԵՐ

ԵՄԵՐԵՒՆԻ ԱԽ ՔԱՂԱՔԻ ԱԿԱՐՔ ՊԱՏԱՔ

(Ըստունակաթիւն , տես Ա. տարի , երես 164.)

Գ.

ՊԱՐՏՔ ԱԽ ԱՍՏՈՒԱԾ

ՎԼէ ինձի կեանիք տուողը . մլէ
որ խմկեանքս կը սրահէ ու այնչափ մը
խիմարութիւններով կը լիացընէ : Տը
կար ու անզօր ծնաներով դժայ մայր մը

(3) Երանի թէ :

որ ամենայն սիրով զիս ընդգրկեց , որ
նոյց ու մեծցուց . այս օրուան օրս զիս
սիրուն եղբայրներու , բարի ընկերնե-
րու և ազգականներու մէջ կը աեսնեմ ;
ու կ'իմանամ թէ որչափ քաղցր է զու-
րից սիրեն և ուրիշմէ սիրելի ըլլալ .
Կը տեսնեմ որ երկինքը բարեխառն
պայծառութեամբ մը իմ գիմացս կը
ծիծազլ . առողջարար ու անց օդ մը
իմ չորս բոլորս կը պատէ . ծաղիկներն
ու պատղներն ալ զիս կը մնուցանեն
ու կը զուարձացընեն . կենդանիք կը
ծառայեն ու զիս կը կերակրեն : Վլ
տուաւ ինձի այս ամենայն պարգեւ-
ները . Վասաւած :

Եւ ես ինչ արդեօք ունեի :

Բնաւ և ոչինչ :

Ուրեմն Վասուած բարի է : Յէ որ
ես ինձի և իցէ բարեթ ընալլ կը սի-
րեմ , ուրեմն որչափ աւելի պէտք է սի-
րեմ զիստուած որ ամենայն բարու-
թեանց աղբիւրն է . որչափ ուրեմն ա-
մեն օր չնորհակալ ըլլալու եմ իրեն :

Իան մը չիար ամենեւին . Վասուած
խօսք մը միայն ըսաւ , ու ամեն բան ե-
ղաւ . թէ որ մէկ խօսք մըն ալ նորէն ը-
սէ , ամեն բան կ'ոչընչանայ . Ինքն է
ինձի էութիւն տուողը . ու երբ որ ու-
ղենայ կրնոց առնուլ ինձմէ . ուրեմն
ըսելէ թէ մեծ ու ամենակարտղ Վաս-
ուած մըն է . և ես պէտք է վախնամ
իրմէ , ու մեծարեմ զինքը :

Վասուած ամեն տեղէ , իմ քովս է ,
իներքս յիս է , ու ան ալ ամեն ատեն .
ամեն բան գիտէ , ամեն բան կը տես-
նէ . ուրեմն բան մը չեմ կրնար ըսել
որ ինքը չուենի և ոչ բան մը մտա-
ծել որինքը չիմանայ . ըսել է թէ ամեն
գործողութեան մէջ պէտք է յիշեմ որ
Վասուած զիս կը տեսնէ , ու անանկ
իմ ըրածներս կարգաւորեմ՝ որ իրեն ան-
հաջոյ ըլլամ , որպէս զի չպատճուիմ :

Վմեն նման իրեն նմանը կը սիրէ ,

և Վասուած որ կաստարեալէ, բարուաթիւն ու արդարութիւն միայն կը պիրէ, ու կը գարշի մեղքէն ու տութեանէն. իրեն համայ ըլլալու համար պէտք է որ իրեն պէս ես ալ բարի, գթած ու բարեսէր ըլլալ:

Ջրտէն պահելու համար Վասուած դառնութիւն բուրդ կու տայ. Երկու ձնձղուկ որ դանկ մը հաղիւ կ'արժեն, բայց Վասուած և ոչ զանմք առանց կերակուրի ու առանց բունի չժմողուր. Բնպէս ուրեմն կարելի բան է որ ըզմարդ չոգոյց իր ավետականագոյն արարածը, հանդերձ ոյսու ամենայնիւ թէ որ ձախորդութէ մը հանդիպինք, մէկէն կը սկսիմք գանդատել. Բնչ անիւ բաւութիւն է ըլլաճնիս:

Գմթափրու մարդուն մէկը մոլորած կորի մը առջեւ ինկած տաւն կը տանէր զինքը. բայց անանկ ձամքէ մը հարկէր անցնել, որուն երկու կողմնայլ անդունդ էր, և որսկես զի կոյրը անսնց մէջ չինայ, մէջաւդէն կը տանէր որ քարի կտորներով ու կոճղներով լեցուն էր. բայց քարի կտորներն ու կոճղները կոյրին նեղութիւն կու տային, ուսուոփ կը դանդատէր իր բարերարին դէմ և անիրաւ ու անգութ կը կանչէր զինքն ու չէր լմբունէր որ անանկով զինքը վասնդէն կը խացաէր ու ողջ առողջ տաւն կը տանէր:

Վայ գմթածն որ կը տեսնէն Վասուած է. կոյրերն ալ մենք ենք. ճամշուն վասյի արգելքները աշխարհքիս չարիքներնեն, առունք երջանկութիւնն է, ուր Վասուած զմեղ կ'առաջնօրդէ. Չախորդաւթեանց մէջ պէտք է ուրեմն որ ես զինքը օրհնեմ ու համակամ ըլլամ իրեն կամացը. ու ամենայն վատահութիւն ունենամ իրեն բարութեանն ու նախախնամութեանը վրայ:

Կարօսութեանց մէջն ալ պէտք է որ իրեն գիմեմ. վասն զի նկրը իմ ըլլ

գալէս առաջ կ'իմանայ իմ ինչ բանի կարօսութիւն ունենալ. բայց կ'ուղէ որ ես իրեն գիմեմ, որպէս զի վարժմիմ կարօտ ըլլալ ձանցնալ, որպէս զի իմ հաղասակութիւնս իրեն ցուցընեմ, եւ բախտաբէտ ըլլամ իրեն ու անով աւելի ալ սիրեմ զինքը:

Ուրեմն սրարդ ի ներքուստ սիրելով պէտք չէ որ անով միայն գոհ ըլլամ. հասպա ննջովէս որ ծնողացս ու մեծերուս բարիքնին ուղելս միայն բաւական չէ, այլ հարկէ որ իրենց ալ ըստեմ, առջեւնին գլուխա բանամ, ձեռքերնին պագնեմ. այսպէս նաև մարմնով ալ պէտք է որ պաշտեմ զի ստուած, մեծարեմ զինքը և աղաջեմ իրեն: Իմ օրինակովս ուրիշներն ալ կը յորդորուին զինքը յարգելու ու մեծարելու, և ասանկով աւելի բաւ կը տարածուի իր թագաւորութիւնն ու անունն ալ կը փառաւորուի:

Բայց ամենէն աղէկ պաշտօնը որ կրնանք տալ Վասուածց, իրեն կամաց հնազանդին է:

Դ.

ՅԱՑՏԱԽԵԹԻՒՆ

Վասուած իր կամքը յայտնեց մարդկանց այնախափ զգացմունք մը տպաւութելով սրտերնուս մէջ, որով իւրաքանչիւր ոք իւրաւացի կը սեպէ ուրիշներուն հետ անանկ վարուիլ, ննջովէս որ կ'ուղէ որ ուրիշները իր հեար վարուին: Բայց առաջն մարդը մեղանչեց, որով և օրէնքն ալ սկսաւ աղօտանալ. իրեն սերունդները արդարութեան ձամքէն հեռացան և փոխանակ իրարու բարիք ընելու փոփոխակի՛ ջանացին ուժով և բռնութեամբ յաղթել և իրարու վրայ ափել, իրենք զիրենք կրից տուին, և այլ անկի վերջը չին սրաշտեր ննջովէս որ պէտք երնէ՝ սի-

րոյ և արդարութեան ճշմարիս Աստա-
ռածը:

Ան ատեն բարեգութ Աստուած
զմարդիկ նորէն ուղիղ Ճամբան հանե-
լու համար, խօսեցաւ եւ տուաւ ի-
րենց օրէնք մը, որ անկի աւելի յարմար
չըր կրնար ըլլալ զիրենք երջանիկ ընե-
լու համար: Իմ հաւատքս զիս կը վրա-
սահայրնէ՝ որ աս օրէնքը Աստուածա-
շունչին մէջ գրաւած է, ուր որ դուն,
ով պատահեակ, կրնաս գտնալ ամենէն
հին ընկերութեան պատմութիւնը,
առար անձանց վարքերը, մարդարէու-
թիւնները և բանսատեղներուն եր-
գերը, սաղմաններ՝ որոնցմավ յաջողու-
թեանդ ատեն կրնաս օրհնել զիսո-
ւած, ու ձախորդութեանդ մէջն ալ
միմիթարուիլ ու քաջալերուիլ: Իմաս-
տութեան և Վրակաց գրքերն, յոզո-
վոզն ու Աիրաքը ամենահարկաւոր խը-
րասաններով լի են, թէ ինչպէս կրնաց
մարդ առաքինի ու քաջաքակիրթ ըլ-
լալ ու այնպէս յարատեւել. կ'ո զես
քանի մը հատը կարդանիք մէկտեղ:

Ամէն իմաստութեան պիտի Աստուածոյ
վէին է: 'Դուն զիտ իմաստուն մ' իւրծեր
ինտիթէ՛: Իմաստութեան ըստ որով մջ ըլլո-
հար, վասն զի անոր ոգին բարի է: Ուն ի-
մաստուն մակի իւրծե: առել իմաստուն իւլ-
լա: Ուն որ իսկէմ ասրդ իւրծ գովաս: առ-
տրութեամբ մակի ըստ իւրծ, ու սուսեր իւրծ
առան առել ասլուցնեն: Այսիւլ ասրդը իւրծը իւ-
րծեր որ միշ ըստ է ըստը: Բայց իմաս-
տունը ուրիշներուն իւրծէին առ ախոջ իւ-
րծէ:

Քանի որ երիտասարդ էս, ոս բաներ
տուր ուրիշներ կը այ մ' իսկի: շատ ան
գայ չգիտել չեւ այսուր: մակի ըստ ըստ-
նեամբ և հարցուր: Ներ-նեամբ մակի ըստ,
իւն որ իւրծ լսա հասկնալ. ըսկէրը հար-
ցուցած բանն պատասխան արուր: իւն որ գի-
տե: աղա իւն ըստ, որոկ զի ըստը իւ-
րծալ բաներ ըստը: ամօնով հասա: Զա-

փառոր գիտին և ուրախութեանը կը իւնդ ան-
շընեն մարդուն իւրծը: Բայց ասոնց մէ ա-
ռել իմաստութեան առել: Պ ութիւն ու պա-
թը (1) ախոջէ ներտը ներտը ներտը իւրծ իւրծ
մէն, Բայց ասոնց մէ առել առել չըլլու մը: Ա
պահամբառ է ուր երիթի իւրծու: Զա-
րախոս բանսարին ապելը նեան ու արհամար-
հութեան արժանի է: Ու եց բան իւրակ Ա-
ստուած: ու եօնիւրութեան իւրծ ու իւ-
րծու: Հայրառ աչելը, պահիս լըլլու, մար-
դութան յեւսերը: ուրիշն լըրի նիւրու
դիրը, մեղաց արագ վարը սուսերը: սուս-
էնն, և ով որ հակառակութեան իւրծուն եւ
բարց մջ: Ըստերը իւրագեան սուս: Բայց
շատ առել էն լըլլուն իւրագութերը: Անու-
ղաւանը առել էն բարիւթեան իւրծուն: ու
իւրծ իւրագութեան մէջն է, իւրծուն բե-
րուն իւրագութեան մէջ:

Ինչ որ երիտասարդութեան ապել ըլլ-
ունընձ, ինչու իւրծուն ծերութեան մջ
գովասը (2) որ շատ ուն իւրծուն, ուղա-
րութեան վինեւ գով ըստէ երեւեւ իւ-
րծունի: Աստուածութեան մջոց աղաւա-
նութեան միաւ իւրծուն ամուսնութե-
անը բերանան մջն է, իւրծուն բե-
րուն արտերուն մէջ:

Ուրո՞ւն գովիւլ կը: Ուրո՞ւն նորը կը: Ու-
րո՞ւն հետ իւրծ: Ուրո՞ւն վիրը: Ուրո՞ւն մա-
կացուցածներ: անոր որ շատ գիտ իւրծ: Ուրիշուլ իւրիւնները իւրծ: իւրծուն ու
բարիւթեամբ իւրծու: իւրծու: իւրծուն ու

ԴՐԵ ՀԱՅԻ ու առաջարար քուն ի ըլլայ։
Օ գաստ մարտ իւ իւ կետեւը իւ եւըցը։
Գիշ ու կետեւ ամենեն իմաստուներն ալ
հուբուցին։

Պիշենուուին հետ շիպանին, և ու ա-
նոր հետ ու գառանիներ տուր իւ հասե։
Համացած մարտուր աղը իւրինուր մ' ըներ։
Դրայի ու աղ մ' յաճախեր ւըլլայ որ
յանցունայ։

Ուշի է երիս ըլլալ ասն իւ մեկ։ վասն
չ իւ ու մեկ իւնայ։ Թիւլը վեհը իւնայ
բանել։ Ուս է անապարի իւ մեջ կետեւ ասն
իւ իւրաքանչըրու ու բարիայըներու մեջ։

Ուիթուրէ ըլլալը։ ու ըներակից եւըլլ
կլացեալներ հետ։ Ու ու ընծայ ի ընէ
աղստին, վաշով լորուծոյ ինի իւրաց։
Օ զարը ու բարեիսման տեղունը իւ րուր.
Գլաւէտ եւսը եւըլլին մ' ընրներ։ Օ օրու-
նի յեւսէն աղստե նշամանեալ իւշը։
Այս քամի մ' ընըիր։ Իմաստունը անդու
ինի է արեւուն պես, անիւլը ըստին պես
տուրիական։ Ու ու բլուսաստեան օրեւ-
րու մեջ յուսահարին, ու ժու իւ պահի։

Ու արհամարկեր աղստ արտարը և մ'
գուլը անիրա հզը։ Օ օրասորերին հետո-
ները իւ ու իւնալն չշեւ, աղստ և անան
իւ աւելլ իւ իւնալն։ Ու ու բարը չեն իւ
չշեւ, ըստէ է իւ հոդը չ անու շտառը իւր-
ծանելը և վայ։

Համբերու իւ ու ծովիլ իւ աւելլ արժես
ունի։ Ու ու լս է արեպին ու ու իւ հան-
տարունեամբ, ասն իւ իւրաուն աւասի աւ-
սի իւրափորներ։

Ուշերէ այլըլլեր աղստ պար։ Իմաստու-
նի աւելլը գլուն վըան են։ Տգեւը մուրի
մեջ իւ սամ։ Ու ու պարընունեամբ իւ սամը,
վարունունեամբ աղստ իւրայ։ Ու ու ըստ
յեւսէր իւն, նայէ ու յեւսէ գոյ պահես։
Ին ու իւրասա միլը հաշուելը ու իւ սունը,
ասծու աւ արածու աւ նշան։

Եայէ ու բարի անուն պահան։ ասինայ
բեր գայերէ աւելլ իւ ու եւ-։

Իմաստուն կիւրուն իմաստունեալը իւ

պարապի։ իւեւելի մարդիանց պարմանիւննե-
րը մարդ իւ պահան։ ապաներան իմաստունը իւ
գնացը։ օդար աշխահաներ իւ սալը, ու մարդ-
իանց բար ու սր գործը իւ կը-։

Ու ու ըստը, իւ մեղաց, ու բնի միաս-
եզաւ ինձի անիէ։ վասն չ լուսուած
ծանր իւ լուրի արտարունեալը հապույանելը-
ժամանակի։

Ու ու բարեկամ իւ գործաւ, գանյ իւ գո-
րծաւ։ իւ արեիսմին յանդիմանունեալը անել-
ալի է, ասն իւ լուսամոյն համբուրը։ կարու-
բարեկամիդ, գնա, ու վազը եկուր որ
տամ, մ' ըստը, իւ ու այսօր իւնաս դալ նէ՝
առոր։

Ուրեակ, մորի ըստ ու հօրդ կարծիքին։
պարուն չ չենը խօսուն գործառը ու ամենայն
համբերունեամբ։ Ու ու վասն անուր ու իւ բուլը-
իւ հայը, և անիւսեալ ու իւ մայը իւ բարիացը-
նել։ Ու ու հօրմեն ու հօրմեն բան իւ գոր-
ծաւ մեջ չ ըստը մարդապահ նման է։
Եւսէ բան իս ու հոգիս կարէ։ կարուր աղ-
ստուը, ագամ կարուսու և անիւլը ծերը, ի-
շրէ բանով սիրս ըստը այսաւ։ մաբանու-
նեամբ եղաց, սիրւ ըներաց, ու կարսին
ու իւսային մեջ սիրս ըստը ալը։ կը ըստէլ է
ան երիւ, ու լս մին իւ ու նի։ իւ ու պարեկին
մեւ իւին է։

Ուրասած իւ ու կեյուլը բարի ինիան իւ
կանդիպանելը և կանդապան։ Եւ գուրար է ծը-
րագուրի իւն իւ գուրաւը և երանը սիրս անու-
րը վաստակ իւ ըլլայ ու իւ չանայ ամեն օր զին-
ը ուրախուցնելը, ու երբէս սրբաւցներ։
Օմէ ու բուրր ու վեց յեւսը անդին, իւ
յեւսը իւ բանի, վաճառականի նաւու իւ
պէս ու կեռաւր սիրւը և ասց իւ բարի։ Եւ ա-
օսանց իւնունի իւ լուսը ու ծառապանունի ու-
թելքը իւ բարինե, իւ ունենեամբ իւ խօսի ու
ասցընունեամբ խորհուրդ իւրայ։ Ը նորհըը
ու գեղեցիւնեալը սիլ իւ պատեն։ բայց սար-
սածավախ մին իւ գործի։

Երբ բեւ պատակի էի, սիրւը աղստ
աղօլիսներու մեջ իւ մաստունեալը ինդրէցի, և
ինը ան ու մոռնիմ, պիտի ինդրէց։ Անը շատ

բառ վեճութեայ . միշտ աշխատեցայ ու շատ համար գիտու գուստ . և դաստի կուտամ անոր որ ինծի իմաստութեան պատճե : Դաստի որ վեց իւ ուեւնաս . նայերեւ որ լու սովորէք ու շատ ունի իւ գունէք . աշխատեցէք ասեն որ ժամանակ ունիք ու վայրերիդ մէծ կը ըւլու :

Ե.

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ

Կայց Անտուած օրէնքը լասցրնելու համար խաւրեց աշխարհք զօնիսուս Քրիստոս , որ ոչ եթէ փառաւուորութեանց՝ այլ աղքատներու մէջ ծնուաւ ամբարտաւանութիւնը յանդիմանելով խանարհաբար ապրեցաւ . ու բըռնութեան գէմ կենալու համար՝ ինքը հեղ եղաւ . հալածանքներ քաշեց՝ որպէս զի՞նեղլաները միսիթաբէ ու ցուցընէ որ առաքինութեան վարձքն ասաշխարհքիս վրայ չէ : Խեղճ արհեստուուրներ ժողվեց ու զանոնք ասդիս անդին խաւրեց , որ նոյն ատենաւան աշխարհքիս վարդապետութեանը հակառակ վարդապետութիւնն մը քարոզեն : Աւ ըստու անոնց ու մէզի ամենուս ալ : « Խմ առջի պատուէրքս ան է , որ մէկզմէկ սիրէք՝ ինչպէս որ ես զձեզ սիրեցի . որով ինչուան կեանքս ալ ձեզի համար առուի . անով աշխարհք զձեզ ձանչնայ որ իմ աշակերտներս էք՝ թէ որ մէկզմէկ սիրէք : Խնչ որ կ'ուզէք որ մարդիկ ձեզի ընեն՝ դուք ալ իրենց ըրէք , վասն զի բուն ասոր վրայ կը կայանան օրէնքներն և մարդարէները : Խնչպէս որ դուք զուրիշները կը գատէք , նայնպէս գուք ալ պիտի գատառուիք : Աերը կը նուազի , վասն զի աշխարհք աշխատութեան մէջ կը ըստայ . բայց ով որ սուր կ'առնաւ՝ սրավ ալ կը մեռնի : Թէ որ խեղճ արրամելիի մը կաթիւլ մը ջուր տաք Կատածց սիրոյն համար , առանց վարձքի չէք մնար : Կայց ձախ թեւերնիդ չգիտնայ ինչ որ բարի գործք

մը կ'ընէ աջերնիդ : Այսնի խանարհաց . երանի հեղոց , երանի սղորմածներուն , վասն զի սղորմութիւնն պիտի գտնեն : Երանի անսնց որ կուլան , վասն զի պիտի միսիթարութիւնն . երանի անսնց որ խաղաղութիւն կը սիրեն , և արդարութեանն կը փափաքին ու անոնց համար հարածանք կը քաշեն : Ավ որ նեղութիւն կը քաշէ , ինծի գոյ ու ես զինքը կը միսիթարեմ : Վելուաւութեանց ու թշնամանաց սիրով համբերեցելք . ու սովորեցելք ինծմէ թէ ինչպէս խոնարհ հեղ եմ , և անով խաղաղութիւն կը գըտնաք : Վելուապարտէ՝ ով որ եղբօրը դէմ կը բարկանայ : Քու աչքիդ գերանք չես աեսնար ու եղբօրդ աչքին շիւղը կը տեսնաս : Թէ որ եղբօրդ գքեզ վասցընէ նախատելով՝ թողութիւն առուր . ոչ թէ եօմը՝ հապա եօմանասուն և եօմը անդամ ալ նախասէ ըզքեզ՝ այնչափ անդամ ալ գուն ներէ : Թէ որ խորանին մօտենաս ու յիշես որ եղբօրդ ոխ ունի քեզի հետ՝ գնա նախանոր հետ հաշտուէ : Թշնամինիդ սիրեցելք . ատելիներնուդ բարերարութիւնն ըստէք ու ազօթք ըստէք զձեզ հաւածովներուն ու լիկովներուն համար , թէ որ կ'ուզէք արժանաւոր որդիք ըւլալ ան Կատածցն՝ որ չարերուն ու բարիներուն վրայ ալ հաւասարապէս նոյն արեւը կը ծագէ : Թէ որ զիս կը սիրէք , խմ պատուէրներս պահեցէք : Ազօթքներնուդ մէջ Կատածց արքայութիւնն ու իրեն արդարութիւնը խնդրեցելք , և ուրիշ ամեն հարկաւոր բաները կը արտին ձեզի ո :

Այս ճշմարտութիւններս բարովողն անկրօն ու ավատամք մէկը սեպուեցաւ . բանեցին զինքը . անբաւատանեցին . դատուպարտեցին , և ինքն իր ըսպանսկներուն համար ազօթէրով մեռաւ . ասանկով առաքինի ու բաղպարակիրթ մարդու մը օրինակ տուաւ . մէզի :

Ակաման իրեն կրօնքը խենթութիւն կարծուեցաւ . իրեն հետեւողներն այսպահուեցան հայածուեցան, բայց կառ ծիքնին չփոխեցին, ու ընդհակառակին յարատեւեցին բարին քարոզելու ու նոյնը արդեամբ ի գործ զնելու : Վարդիկներէն անիծուելով կ'օրհնէին զիւրենք . կը վնատուէին զիւրենք՝ սպաննելու համար, ու իրենք աշխարհքէ աշխարհք հայածական կը պարակին տան ջանաց մատնուելով, կը մեռնէին ներելով իրենց տանջողներուն : Շըմարտութիւնը իրենց արեամբը պարարտացած յաղթանակեց և ան աստուածային կրօնքը մնաց ի մսիթարութիւն և ի փրկութիւն աշխարհի :

Օ.

ՄԱՐԴ

Վահկանացու արարածոց մէջ մարդու ամենէն կատարեալն է . բազկացեալ ի հոգւոյ և ի մարմայ, ու ընկերական վիճակի համար ստեղծուած, ու րով է խոհուն ու կատարելութեան դիմուլ :

Ի.

ՀՈԴԻ

Ես կամ ու կը զգամ որ մարմին մը ունիմ այլեւ այլանդամներէ բազկացեալ, որ ախտք ու ցաւ, ու ժողովումն կը զգայ . կը գիրնայ ու կը նիհարնայ . բայց ասոնցմէ դուրս ուրիշ բան մ'ալ կը զգամ իներքս յիս :

Ես կը մասածեմ . մոածողը արդեօք թեւս է չէ նէ գլուխս է, կամ թէ սիրոս . չէ . կ'իմանամ որ բոլոր անդամներէս աւելի գերազանց բան մը ունիմ :

Ենրկայ եղած բաները կը ձանչնամ . անցածները կը յիշեմ . ապադան կը գուշակեմ . կ'երեւակայեմ . կը գիտնամ . կը սիրեմ . կը վախնամ . կը յուսամ .

Ես կ'ուզեմ . ովէ աս ԵՄ, մարմինը չէ . վասն զի մարմինը կը հնաղանդի . անանկ որ թէ որ ես ուրիշ տեղ մը ուղենամ երթալ, մարմինը կը շարժի . թէ որ ուղենամ գլուխս ծըռել կամ շխանկ կենալ, գլուխս ու մարմինս կը հնաղանդին ինձի :

Ես ԵՄ է Հոգին : Կիւթէ բազկացած չէ, ուստի ոչ կինամ տեսնալ և ոչ ալ շօշափել, ինչպէս որ չեմ տեսնար ու չեմ կրնար շօշափել զԱսութած ու զիրեշուկները . ինչպէս որ կամք ունիմ, փափաք կը զգամ, բայց չեմ կրնար տեսնալ և ոչ ալ շօշափել զիրենք : Աս հոգին ես իրեն յատկութիւններէն կը ձանչնամ . արթուն է, զգաստ է, մարմնոյն ամեն շարժմանցը վրայ կը հսկէ, կը խորհի, կը յարմարցնէ, անանկ գործեր կ'ընէ որ նիւթը շկրնար ընել : Եւ իրաւցընէ, տեսներ ես որ քար մը, կամ փայտ մը մը տածէ, կամ ուղենայ :

Ի:

Ա.Զ.Ա.Տ ԿԱՄՔ

Քարին վար իյնալւն պատճառը իրեն ծանրութիւնն է՝ որ զինքը վար կը բաշէ . ծուխը կը վերանայ իր թեւթեւութեամբ՝ որ զինքը օգէն վեր կը հանէ : Այց ես երբոր բանի մը ձեռք կը զարնեմ, կը զգամ որ կրնամ ընելու կրնամ ընել, և ինքնիրենս կ'որոշեմ՝ աղէկ է չէ նէ գէշ, կը յարմարի չէ նէ չէ . կը տարսակուսիմ ու կը լուծեմ . Աւրեմն հոգիս որ մարմին կը կարգաւորէ աղաք իանտ ունի . այսինքն իրեն ձեռքն է բարին ընելը կամ շընելը . ըսրիք գործել կամ անկից զգուշանալը : Աւրեմն իմ ամեն գործողութիւնս կամ իմ աղէկութենէս է կամ իմ գէշութենէս . ուստի իրաւացի է որ ես վարձք կամ պատիմ ընդունիմ . Խելքը՝ ինչպէս նաեւ կրօնին ալ,

կը սովորեցրնեն որ աս վարձքը ու պատիմը աս կեանքիս մէջ ալ կընամ՝ ունենալ, բայց սոսուգապէս անդին պիտի ունենամ՝ որ անվախճան է, աս վարձքս պիտի ըլլաց գերադոյն ճշխրառաւթիւնը ճանչնալս, որ է Վաստած, զինքքը կատարելսապէս սիրելն. ու զածն ուղելը, ու բարիներուն հետ կատարեալ սիրով զինքքը յաւխեան ժառանշելը:

Ո՞հ, կ'ու զեմսր ես ալ ասանկ վարձքի մը արժանի ըլլամ:

Բայց ինչովէս կընամ զայն ձեռք բերել: — Վապինի ու քաղաքակիրթ պատանիի մը պէս ասզրելով:

Պիտի շաբանակու:

ՆԵՐՍԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Հայաստանեացս սուրբ Վեկեղեցւոյ վարդապէտաց մէջ ամենափառաւուր կարդ ու տեղի գրաւած է սուրբ հայրապէտն մեր Վերակ, որ մականուամբ. Ընորհապի կը կոչուի: Վորա ու զզափառ. հաւատոքը, նորա հոգէ կիր վարդապէտութիւնները, նորա առ Քրիստոահիմն սուրբ եկեղեցին լուսաւորի ունեցյած չերմեղանդութիւնն և ուղափառ. հաւատոքը յայտնի են ամեն անօնց՝ որոնք անդամ մի գէթ աջքէ անցուցած ու կարդացած են նորա տեռակ տեսակ երկասիրութիւնները, որոնց շատերն հիմն ու հաս տառութիւնն կը համարին մեր Վուսաւորչական սուրբ եկեղեցւոյս ուղղափառ գաւանութեաննը: Վասից մէջ նշանաւոր են այն թղթերը, զօրոնք յունական և հայկական եկեղեցեաց միաւսրութեան խեղդոց պատճառաւ գրեց ի կատանդինուազօլիս առ. Վանուէլ Կայսր, և առ Վիքացէլ Պատրիարքն Յունաց:

Այն նաևմակներուս մէջ այն կէտերուն վերաց միայն խօսեցուած են, ուրոնցմավ յիշեալ երկու եկեղեցիները կը սարդերին իրարմէ. վասն որոց ընդհանուր եկեղեցւոյ ընդունած շատ մի ճշմարտութեանց և ուղղափառ մասերու վերաց չխօսելով, ըլլաց թէ ունցնց ակարամիտ անձններու կասկած տոյ, որպէս թէ սուրբ հայրապէտն Վերակ զանոնք լութեամբ անցնելով՝ մերժած է և չէ ընդունած. քաւ լիցի. Վասն զի եթէ յիշեալ թղթոց մէջ ի մասնաւորի խօսեցած չէ եկեղեցւոյ ի սկզբանէ անտի քրիստոնէութեան ընդունած հաւատալեցաց վերաց, սակայն ուրիշ շատ առ իթներու մէջ յայտնած է իւր ուղղափառ խօստովանութիւնը բոլոր այն հաւատալեցաց կէտերու մէջ, զօրոնք կընդունի այսօր Հայաստանեաց Ո. Եկեղեցին: Վակէ կը հետեւի թէ ինչ սյրանդակ և խորամանկ խորհուրդ մի է այն, համարել թէ որբայն Վերակ սի յիշեալ թղթերուն պարունակութիւնը համաձայն է երեք եկեղեցեաց դաւանութեանը հետ, այսինքն Յունաց, Վատինաց և Բաղրամանաց. և այս օրինակ խորամանկ վարդապէտութեամբ դաւանակից լնել զուրբ հայրապէտն Բաղրաման եկեղեցւոյ հետ. Վաս ուր թողւմք նորա միւս գրոքերը և եկեղեցական և հաւատաց վերաբերեալ ճառերը, այնչափ շարականները, որոնց մէջ յայտնապէս և անպատճակակ կը ցուցնէ իւր ուղղափառ գաւանութիւննը և ուրիշ շատ ճշմարտութիւններ և սուաքելական աւանդութիւններ ընդունիլ, զօրոնք միշտ մերժած են Հաղպականք:

Բոլոր իւր գործքերուն մէջ որպատճառաւ կը փայլէ իւր հոգին որ փառեալ էր սիրով իւր ազգացին եկեղեցւոցն. և իւր յարգանքը՝ սրով կը պատճառու